

## Ք ՈՒ Ն Ը

Ձեռ յիշեր սվ ըսած է թէ՛՝ «մարդկային կեանքէն եթէ ջնջենք յոյսը և քունը, մարդ արարածը աշխարհիս ամէնէն դժբախտ արարածը կ'ըլլայ»։ Ճշմարտութիւն մը, գոր դիտութիւնը աւելի վերջը փորձերով հաստատած է ։

Քունը մարդկային մարմնին վրայ ունեցած իր կազդուրիչ ազդեցութեամբը իսկապէս մարմինը վերանորոգողի, թարմացնողի դերը կը կատարէ ։ Չափազանցութիւն չպիտի ըլլար եթէ ըսէնք թէ քունը մայր բնութեան մարդուս պարզեւած ամենամեծ շնորհներէն մէկն է ։ Քունի միջոցաւ է որ մարդկային մարմինը իր առօրեայ վնասները կը վերանորոգէ, իսկ միտքը առօրեայ սրտմաշուքներէն, մտահոգութիւններէն ձերբազատուած, կը վերազտնէ իր աշխոյժը ։ Քունը իր այս բարեբար դերը կը կատարէ, որովհետեւ քնանալու միջոցին Փիղիբական և մտային աշխատանքները իրենց ամենա-նուազ աստիճանին կը հասնին ։ Քունի միջոցին արեան շրջանառու-թիւնը աւելի հանդարտօրէն տեղի կ'ունենայ, սրտի և բազկերակի թարախումները կը տկարանան ։ Ստամոքսի և աղիքներու շարժում-ները կը դանդաղին ։ Ուղեղը ու շեղերը գրեթէ գործելէ կը դադրին ։ Մարդ քնացած միջոցին իր դիտակցութիւնը կը կորսնցնէ, իսկ զգայարանքները նուազագոյն չափով կը գործեն, վերջապէս մարդ-կային մարմնի ամէն մասերը կը հանգստանան ։

Արթնութեան միջոցին մեր ըրած ամէն տեսակ աշխատանքները, շարժումները մարմնի յոգնութեան պատճառ կ'ըլլան ։ Կարգ մը դէ-տուններ կ'ենթադրեն թէ յոգնութիւնը մարմնի մէջ տեսակ մը թոյն կը կուտակէ որ պատճառ կ'ըլլայ որ ուղեղը թմբիբի մը մէջ ինչայ ու ճիշդ այդ վիճակին «*Էմլն*» անունը կու տան ։

Իայց միայն յոգնութիւնը չէ որ միշտ քուն կը բերէ . կան ու-րիշ պատճառներ, այլապէս անբացատրելի պիտի մնային այն պարագաները ուր յոգնութիւնը բնաւ դեր չունի, ընդհակառակն հան-դատութիւնն է կարծես որ քուն կը բերէ ։ Չանց կ'ընենք քունի պատճառարանութեան մասին բազմաթիւ տեսութիւնները . էականը այն է որ քունը կենսական անհրաժեշտութիւն մըն է, աւելի քան սնունդը ։ Մարդկային մարմինը կրնայ շարաթիւնրով անօթի մնալ առանց իր առողջութիւնը վերջնականապէս խորտակելու, իսկ շարունակական տքնութիւններով մարմինը անդարմանելիօրէն կը կորսնցնէ իր առողջութիւնը ։ Տքնութիւնը մարմինը տկարացնելով դանադան հիւանդութիւններու դուռ կը բանայ, որոնցմէ ամենա-դժբախտը թոքախտն է ։

Մեր երիտասարդներէն և ուհներէն անոնք որոնք թոյթախաղով կամ պարասրահներ յաճախելով շարունակական տքնութեանց կ'են-

Թարկուին, թող լաւ գիտնան թէ իրենց այդ ապրելակերպը երբեք անպատիժ չի մնար: Բնութիւնը անողք է, իր կանոնները և օրէնքները ունի զորս պէտք է յարգել:

ԲԺ. Գ. 0. ԴԱՆՈՒՍՏԵԱՆ

**Թ Ո Ւ Ժ Վ**

Երկար ատեն այնպէս կը կարծուէր թէ Ֆաստիար է դարմանել թուժքը, որովհետեւ կ'ըսուէր թէ մարմինը այդ ձեւով կը մաքրէ իր արիւնը և զուրս կը հանէ ժահրը:

Այս ոչ միայն սխալ է, այլ թուժքը, ինչպէս տեսանք (ԲՈՒԺԱՆՔ ԹԻւ 41) յաճախ վտանգաւոր կը դառնայ մանաւանդ երբ բարդութեան կ'ենթարկուի (արիւնահոսում, պտուկներու անկում և սեղմում (étrangement), սրբանի ճեղքուածք (fissures anales), յետասղեապ (rectile):

Դարմանումի լաւագոյն միջոցը վիրաբուժութիւնն է:

Վիրաբոյժը, երբ պաղի բորբոքումը, կամ կ'այրէ, կամ կը կապէ, եւկամ կը կտրէ: Պէտք է րսել, որ, թէեւ գործողութենէն յետոյ հազուադէպ է նորէն թուժք ունենալ, բայց եւ այնպէս երբեմն կը պատահի, եթէ ենթական զգուշաւոր չըլլայ:

Թուժքէ բոլոր տառապողներն ալ կարելի չէ գործողութեան ենթարկել: Գործողութեան պարագան միայն հիւանդին բժիշկը պիտի որոշէ: Մասնաւորապէս անոնք, որ կը տառապին լեարդի, սիրտի հիւանդութիւններէ, ինչպէս նաեւ անոնք, որ ծեր են, յօդակաթ կամ պնզերակութիւն ունին՝ պէտք չէ գործողութեան ենթարկուին:

Կայ նաեւ դարմանումի նոր եղանակ մը, կէս-բժշկական, կէս-վիրաբուժական, — թուժքի ուռերուն մէջ ներարկել կարծրացնող գեղեր (injections sclérosantes), որոնց ազդեցութեամբ արիւնը կը պաղի, կը կարծրանայ, պտուկները կը չորնան, հետզհետէ կը կրճկուին ու կը թափին: Ներկայիս այս ձեւով եւ մեծ յաջողութեամբ կը դարմանուին սրունքներու լայնցած եւ այտուցք կազմած սեւերակները (varices):

Ելեքտրաջերմաբուժութիւնը (diathermie) եւս դարմանումի լաւ միջոց մըն է:

Մինչեւ արմատական դարմանումի որոշում տալը, թուժքի ենթակաները պէտք է գործադրեն կարգ մը առողջապահական պայմաններ, շատ շտանջուելու համար:

Երբ թուժքին պտուկները զուրս կ'ելլեն, ենթական «պէտք ընելու» պիտի նստի միայն իրիկունները, որովհետեւ գիշերուան հանգիստը եւ անշարժութիւնը կը դիւրացնեն պտուկներուն ներ-